

ԳՐԱԿԱՆ

ՔԱՌԱՍՈՒՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ

- Երեսուն ժամէ ի վեր, պատանիներու աղօթքներ կու գան ականջիս - ըսաւ Արարիչը, իր մօտ կանգնած հրեշտակին, - ո՞վ են ասոնք որ հոգիներու լեզուով կը խօսին ինձի հետ:

- Տէր իմ, Ս. Գրիգոր Լուսաւորիչն ալ ուրախ էր այսօր, որովհետեւ հայ պատանիներ են աղօթողները - պատասխանեց հրեշտակը:

- Քովս կանչէ հայոց երանելի Հայրապետը - ըսաւ Տէրը գոհունակ սրտով:

Հրեշտակը խոնարհութեամբ բռաւ ու լուրդ հաղորդեց Ս. Հայրապետին:

Զախ ձեռքը կուրծքին դրած, հայոց հայրապետը խոնարհեցաւ Արարիչին առջեւ ու զլխահակ եւ ծնկաչով ըսաւ.

- Այո՛, Տէր իմ, ձեր խոնարի ծառան՝ պատրաստ եմ լսելու Ձեզ:

- Ո՞վ Ս. Հայրապետ հայոց, երեսուն ժամէ ի վեր քառասուն հայ պատանիներ ծոմապահութեան մէջ անդադար աղօթք կ'առաքեն երկինք: 1700-ամեայ հաւատիք ուղղափառ զիս այդքան չէր հրետևցուցած որքան այսօր, երբ սերունդը այդ մատղաշ՝ իրենց հոգիի լեզուով կը խօսի հետու:

- Տէր իմ, օրհնէ՛ ժողովուրդս, որ այնքան կարիքը ունի աղօթքի զօրութեան: Այս տարի հայ գիրերու գիտին 1600 ամեակն է, միաժամանակ 90-ամեակն է Մեծ Եղեռնի զոհերուն, ու աշխարհ տակաւ կ'ուշանայ ճանչնալու ցեղասպանութիւնը հայոց, մինչ ոնքագործը կ'ուրանայ գործած բարբարոսութիւնը:

- Եղիցի - ըսաւ Տէրը, ու շարունակեց. - Ո՞վ Ս. Հայրապետ, Յակորու հրեշտակին ընկերակցութեամբ

դուք եւ Մեսրոպը սուրբ, գացէք եւ տեսէք ձեր ժողովուրդը, եթէ այնքան կարիք ունի աղօթքի զօրութեան:

- Օրհնեալ լինի կամքը Գո Տէր իմ... - խոնարհութեամբ պատասխանեց հայոց Հայրապետը, ու քանի մը քայլ ետ երթալով՝ հեռացաւ, լուրը հաղորդելու Ս. Մեսրոպին:

Յակորու հրեշտակը, կազմ ու պատարաստ կը սպասէր Ս. Պետրոսին մօտ, երկնիքի դրան առջեւ:

Հայոց Հայրապետը եւ Ս. Մեսրոպ եղբայրական ողջոյններ փոխանցելով Ս. Պետրոսին հետ, հրեշտակին առաջնորդութեամբ իշան աշխարհ մոլորակին վրայ:

- Ո՞ւր ենի իշեր - հարց տուաւ Ս. Մեսրոպը զարմացած:

- Սա նոյի երկիրն է, մեր Տէրը յարութիւն առնելէն ետք այս ճամբով իշան աշխարհ կոչուած փոքրիկ մոլորակը: Մենի այս ճամբով միայն կ'այցելենի Միածնակը դրախտավայր երկիրը հայոց - պատասխանեց Յակորու հրեշտակը:

- Որքա՞ն փոխուած է Երեւանը - չորս դին նայելով ըսաւ Ս. Մեսրոպը:

- Այդ ի՞նչ հսկայ կառոյց է քաղաքին կեդրոնը - զարմացած հարց տուաւ Հայոց Հայրապետը:

Երեւանի Մայր Տաճարն է: 1700-ամեայ ուղղափառ հաւատիք կորողն է հայոց, որ Ձերդ սրբութեան անուամբ մկրտուեցաւ - պատասխանեց Յակորու հրեշտակը:

- Կարծես քան մը զիս այնտեղ կը քաշէ, Երեւանի, կ'ուզեմ տեսնել այս տաճարը:

Ու աներեւոյթ սուրբերը հետեւեցան հրեշտակին, որ զիրենի առաջնորդեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին:

երբ ներս մտան, Հայոց Հայրապետը պահ մը ցնցուեցաւ, ի տես Վասիլկանէն թերուածիր մատուններուն, մինչ Ա. Մեսրոպ ու Յակոբը հրեշտակը ունկնդիր կ'ըլլային մատուցուած Պատարագին:

Ողջոյնը ստանալէ ետք, երեխով դուրս ելան տաճարէն: Դուրսը՝ յումը մը հայորդիի, հոս ու հոն կանգնած կը զրուցէին օրուայ ժաղաքական հարցերու շուրջ: Ու յանկարծ Ա. Մեսրոպ որ ականջ տուած էր անոնց խօսակցութեան, զարմացած հարցուց:

- Սա մեր երկի՞րն է արդեօֆ:
- Այո՞ - պատասխանեց հրեշտակը,
- ինչո՞ւ կը զարմանա՞վ:

- Ականջիս օտար բառեր կու գան...: Հայաստանի մէջ հայերէն կը խօսին, բայց սա հայերէն չէ:

- Ի՞նչ բառեր կը լսես Մեսրոպ Վարդապետ - հարց տուաւ ծերունազարդ Հայրապետը, որ սկսած էր ականջ տալ խօսակցութեան:

- Կուլտուրա... կոռուպցիա... քօնկրէտ... Կուլիցիա... Կոմպլիմենտար... միլիցիա... Փինանս... բրէգիտէնդ... գավօռ... Բէսրուպլիֆա...

- Կը բաւէ... կը բաւէ... ես ալ կը լսեմ քո ցաւը, ո՞վ բարի Վարդապետ:

- Երբանի, ման գանի Մեծն Տիգրանի Պողոսայով գուցէ հոն մայրենին աւելի ծաղկած է քան հոս - ըստ հրեշտակը:

Ու հազիւ ժանի մը փողոց անցած, Ա. Մեսրոպ կրկին կանգ առաւ ու զարմացած ըստ:

- Գիրերու գիւտէն 1600 տարի ետք, առաջին անգամ ըլլալով Տիգրոջը թելադրութեամբ կ'այցելեմ երկիրս ու կը զարմանամ տեսածներուն: Կարդացէ՞՞ սա հաստատութեան, սա շէնքերու ճակատներուն փակցուած անունները՝ «Հայրանկ», «բէսրօրան», «սուրէր-

մարքէր», «ժագինօ», սա մեր ճանչցած երկիրը չէ: Սա ո՞չ մեր լեզուն ու գիրը, գրականութիւնը մեր հոգեւոր... զոր բարգմանեցին իմ աշակերտներս, եղիշէն ու Կորիւնը, եզնիկն ու Ղազարը, աւա՛ղ... ո՞վ կը կարդայ այսօր գրականութիւնն այդ, զոր ժառանգ բողուցինի մեր ժողովուրդին - յուզուած շեշտով մը եզրափակեց իր խօսքը Օշականի վսիմաշուր Վարդապետը, որուն այտերէն կարիլ կարիլ արցունի կը հոսէր:

- Ո՞ւր են ժառանցուն պատանիներս, Յակոբը հրեշտակ, մենի անոնց ձայնին ունկնդիր կ'ուզենի ըլլալ - Վարդապետին ցաւը մեղմելու համար հարց տուաւ Հայրապետը:

- Այդ պատանիները այստեղ չեն, ո՞վ Սուրբ Հայրապետ - պատասխանեց հրեշտակը:

- Բայց իմ զաւակներս են... հայերէն կ'աղօքէին, որոնց աղերսը երկինի հասաւ ու լսեց Արարիչը երկմի եւ երկրի:

- Այդ աղերսը Ամերիկայէն կու գար:

- Ո՞ւր է սա Ամերիկան, երբեք լսած չեմ այդ երկրին մասին:

- Ովկիանոսներով հեռու է այստեղէն:

- Ու այդ երկրին մէջ մեր մատղաշ սերունդը հայերէն կ'աղօքէր - զարմացած հարց տուաւ Ա. Մեսրոպ:

- Այո՞ Վարդապետ, այո՞... ուրախ լեր Ա. Եկեղեցի - խոհուն ձայնով պատասխանեց Հայրապետը:

- Երբանի, երբանի, հոգիս կը զուարենայ զայս լսելով - ըստ Վարդապետը:

Ու երեքը միասին երկա՛ր շունչ մը ժաշելով, տարածեցին իրենց թեւերը օդին մէջ ու երկա՛ր բոիչէ մը ետք, իշան լոյսերով ողողուն ժաղաք մը:

- Ա՞յս է Ամերիկան - զարմացած հարց տուաւ Վարդապետը:

- Սա հրեշտակմերու ժաղաք կոչուող Հոս Աննելըսն է - պատասխանեց հրեշտակը ու աւելցուց - բայց հրեշտակներու փոխան սատանաներ շատ կան այս ժաղաքը:

- Ուրեմն այս սատանաներուն մէջէն հայ զաւակներու աղօթքը՝ հասաւ երկի՞նք - ապշահար հարց տուաւ Վարդապետը:

- Փա՛ռք ժեզ Տէր Աստուած, փա՛ռք ժեզ, յաղագս ամենայնի Տէր փա՛ռք ժեզ - խաչակնելով երեսը ու երկրպագանելով Աստուծոյ, աղօթով պատասխանեց ծերունազարդ Հայրապետը Վարդապետին, որ պատասխանի մը կը սպասէր:

Երկա՛ր բոխչէն յոգնած, պահ մը մեծ շէնքի մը առջեւ կանգ առին հանգստանալու համար: Քանի մը անսուն մարդիկ, գինով վիճակի մէջ անցան անոնց մօսէն, ու օրօրուելով կորսուեցան մութին մէշ:

- Երթանք մեր զաւակները գտնանք, Յակորու հրեշտակ - ըստ Վարդապետը
- անհամբեր եմ անոնց զուլալ ձայնը լսելու:

Ու Յակորու հրեշտակի առաջնորդութեամբ սուրբերը նամրայ ելան պատանիներուն աղօթատեղին երթալու:

Հալիվուտէն անցնելով, հրեշտակը ցոյց տուաւ հայոց երկու եկեղեցիները, որոնի մկրտուած էին Ս. Յովհաննու Կարապետի անունով:

- Ինչո՞ւ նոյն անունով են մկրտած եկեղեցիները - զարմացած հարց տուաւ Հայրապետը:

- Երկու առաքելական եկեղեցիներ են քէպէտ, սակայն երկու թեմեր են, երկու տարրեր հայրապետներով, երկու տարրեր առաջնորդներով:

- Եկեղեցին բաժնուա՞ծ է ուրեմն
- զարմացած հարց տուաւ վշտահար Հայրապետը:

- Այս ժաղաքը հրեշտակներու անունով է ո՛վ Ս. Հայրապետ, սակայն հրեշտակներ չկան եղեր հոս, այլ սատա...

- Դա՛ռն է պատմութիւնը եկեղեցոյդ - Վարդապետին խօսքը ընդմիջեց հերշտակը - ու երթանք... - ըսելով շարունակեցին նամրան:

Դիշերուան ժամը տասն էր: Մութը՝ սեւ վարագոյրի նման իջած էր ժաղաքին վրայ, երբ կլէնտէլ հասան:

- Ահաւասիկ հայկական եկեղեցին մը, Ս. Կոյսին անունով մկրտուած - ցոյց տալով հսկայ կառոյցը ըստ հրեշտակը:

- Այս ուշ ժամին եկեղեցին լոյսերու մէջ կը ողողուի ու ձայներ կու գան ականչիս - ուրախ շեշտով մը ըստ Հայրապետը:

- Մեծ Պահէի մէջ ենք, Վեհափառ Տէր, գուցէ աղօթք կը կատարեն հաւատացեալները - ըստ Վարդապետը:

Երեխով երբ մօտեցան եկեղեցիին, ուրախացան երբ տեսան հայկական իսաչքարը, որ հայրենիքէն՝ որպէս մատունի կանգնած էր բակին մէշ:

Երբ ներս մտան, սուրբերը պահ մը սառած մնացին ու դողահար հարց տուին հրեշտակին.

- Այս ի՞նչ արարողութիւն է որ կը մատուցեն Պահէի մէշ:

- Այս արարողութիւն չէ, այլ Պինկօ կոչուած աշխարհիկ խաղ մըն է, որ դրամով կը խաղան: Եկեղեցին ուր արարողութիւնը կը կատարուի, վերն է... բարձրանանք վեր:

Մեղա՛յ Տէր... - ըսին սուրբերը ու հրեշտակին հետեւելով բարձրացան եկեղեցի:

Եկեղեցին պարապ էր, սուրբերը խաչակնելով երեսնին ու երկրպագութիւն ընելով երբ դուրս կու գային... դիմացի սենեակը տեսան խումբ մը մարդիկ, որոնի բաներ մը կը խօսէին անհասկնալի բառերով:

- Մի՛ զարմանա՞ - ըսաւ հրեշտակը

- ա՛յս մարդիկը եկեղեցւոյ հոգաբարձութեան անդամներն են, որ եկած են հսկելու վարի խաղին, ու հո՞ս ալ հստած դրամները կը հաշուեն հիմա, որպէս զի եկեղեցին կանգուն պահեն:

- Մենք ե՞րբ եւ ո՞ւր Պինկոներով պահած ենք եկեղեցին հայաստանեայց: Այս որքա՞ն եղանուած է եկեղեցին եւ հաւատքը ժողովուրդիս: Երիցս մեղա՞յ... - ըսելով դուրս ելաւ Հայրապետը հայոց:

- Երթանք միւս եկեղեցին - ըսաւ հրեշտակը ու առաջնորդեց քաղաքի առաջնորդանիստ եկեղեցին: Դուրսը՝ բազմութիւն մը հաւաքուած կը ծխէին ու կը խօսէին, մինչ եղանակի մը ալիքները կը շոյէր ականջը ունկնդիրներուն:

- Գուցէ հոս Մեծ Պահէի խորհուրդը կը կատարեն - ըսաւ Վարդապետը յուսալի շեշտով մը:

Երբ ներս մտան, Հայրապետը ցնցուեցաւ երբ տեսաւ կերուխումի նոխ սեղաններուն շուրջ հաւաքուած ժողովուրդը հայոց, ըմպելիներու նոխութեամբ, երգով ու պարով յղիացած:

Վարդապետը լո՛ւն կը դիտէր այս տեսարանը, ու կը յիշէր իր առաջին թարգմանած խօսքը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զիրատ, իմանալ զրանս հանճարոյ»: Սրտի խորերէն ողբալով՝ սուրբերը հրաժեշտ տուին ու հետեւեցան հրեշտակին:

- Երկուքն ալ առավելական եկեղեցիներ... սակայն տարբե՞ր են իրարմէ, նոյնիսկ նոյն փողոցի վրայ իրար ալ կը հրմշտկեն. - Խոզելով լուսութիւնը ակամայ ըսաւ հրեշտակը:

- Մենք տարբերութիւն մը չտեսան իրենց առավելութեան մէջ. - պատասխանեց վարդապետը:

- Այո՛, նիշտ էք, որովհետեւ երկուքն ալ չեն ուզեր որ Մեծ Պահէի խոչընդոտէ իրենց նիւթական պահենին երգեցողութեանց:

առավելութիւնը:

- Քրիստոս մարդացաւ, որ խաւարէն լոյսին թերէ մարդկութիւնը կորուսեալ: Խաչին վրայ իր արիւնը բափեց մեր մեղքերուն համար, եւ մենին իր յարութեան տօնէն քառասուն օր առաջ, Մեծ Պահէի կանոնը հաստատեցին, որ մարդիկ ժուժկալ ըլլան, հեռու մնան «զգայական ու մարմնական հանոյքներէ» եւ ծովապահութեան, աղօթի, զղումի, ապաշխարութեան, հոգեւոր արթնութեան, ինքնաբննութեան օրեր ապրելով, հոգինին զօրացնեն... իսկ իիմա՞... ի՞նչ կը տեսնեն, եղծուած է մեր սահմանած կանոնը, եւ ուղեկորոյս հօտը մեր, կարիքն ունի բարի հովիւներու, փրկելու սերունդները կորուսեալ: Աւա՞ն... տեղ մը դրամով խաղ կը խաղան, ուրիշ տեղ մը կերուխումի հանոյալից պահեր կ'ապրին, ու այս բոլորը աղօթի ու խոկումի սահմանուած այս օրերուն մէջ:

Խաւարի մէջ է մեր ժողովուրդը, Վարդապետ, կը լսե՞ս... խաւարի մէջ է ժողովուրդը, նիւթը ու փառքը յաղթած են հոգեւոր կեանքին... աւա՞ն: Աղօթէ՝ Մերոպա Վարդապետ, աղօթէ...

Ու մինչ հայոց Հայրապետը կը խոկար, հրեշտակը կանգ առաւ փոքր եկեղեցիի մը առջեւ, ուրկէ քաղցր շարական մը կը լսուէր:

Հայրապետը մօտենալով տաճարին, պահ մը կանգ առաւ ու փափաքեցաւ լսել այդ քաղցր երգը՝ «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ, ընկալ քաղցրութեամբ Տէր Աստուծ հզօր...»:

Հայրապետը ներս չմտած օրինեց այս փոքր եկեղեցին, ապա խաչակինելով երեսը՝ երեքը միասին ներս մտան ու աներեւութեար տեղ գրաեցին դասին մէջ:

Հաւատացեալներու հոծ բազմութիւնը շարականագիրներ ձեռքերնին կը հետեւէին երգեցողութեանց:

Սուրբերը միացան դպրաց դասին: Ս. Մեսրոպ կը սմանչանար երիտասարդ նոր սերունդի մասնակցութեան:

Ու այդ խորհրդաւոր ու հոգելից շարականեն ետք, բոլորը ծունկի եկան ու աղօթեցին «Տէր Ողորմեան», այնքան խորհրդաւոր ու սրտալից, որ արցունիք բերաւ Հայրապետի աչքերէն:

- Տակաւին հաւատք կայ, վեհափառ Տէր, - կամացուկ մը շշնչաց Վարդապետը:

- Աղօթէ՛ Վարդապետ, աղօթէ՛ ազգիս հայոց, - խոհուն ձայնով պատասխանեց Հայրապետը:

Ու երբ կը պատրաստուէին ժողովուրդին հետ դուրս գալ եկեղեցիէն, եկեղեցւոյ հովիւր, խնդրեց որ բոլորն ալ նստին, ժանի կարեւոր յայտարարութիւնն մը ունէր ընելիք:

Ու հովիւին խնդրանքով, ժառանուն պատանիներ, աղջիկ ու տղայ շարուեցան դասին մէջ:

- «Կը տեսնէ՞ք այս եկեղեցւոյ զաւակները, ձեր եւ մեր զաւակները - ըսաւ հովիւր ժողովուրդին - այս պատանիները ժանի մը օր առաջ երեսուն ժամ ծոմ պահեցին այստեղ, այս Ս. Եկեղեցւոյ մէջ, աղօթեցին, Ս. Գիրքը սերտեցին, խոկացին, անտունիներու, իիւանդներու, անօթիներու, աղքատներու, կարիքաւորներու, սգաւորներու համար աղօթեցին, աղերսեցին առ Աստուած, ու ո՛վ զարմանք... 108,000 տոլար նուիրուեցաւ իրենց առաքելութիւնը բաշալերող հաւատացեալներու կողմէ:

«Այս գումարները պիտի բաշխուին Հայաստանի եւ Արցախի եկեղեցիներուն եւ դպրոցներուն, ինչպէս նաև աշխարհի կարօտեալներուն ու աղբատներուն: Իրենց աղօթքը այս Ս. Եկեղեցիէն բարձրացաւ երկինք, ու երկինքը ժպտաց այս երիտասարդներուն, եւ Տէրը օրհնեց Մեծ Պահքի մէջ գտնուող մեր երիտասարդութեան ժոմապահութիւնն ու ժամասացութիւնը եւ անոնց հաւատքը ուղղափառ:

«Գացէ՛ք իիմա եւ պատմեցէ՛ք բոլորին, ձեր բարեկամներուն եւ դրացիներուն, թէ Քրիստոսի Ս. Եկեղեցին, Ս. Պետրոսի երիտասարդաց այս հոգեւոր տունը կանգուն է, ի փառս Հայաստանեաց Առաքելական Ուղղափառ եկեղեցւոյ եւ ի պայծառութիւն ազգիս Հայոց:»

Ժողովուրդի բուռն ծափահարութեան տակ, հայոց Հայրապետն ու Վարդապետը բարձրացան թեմ ու համրութեցին Ս. Խորանը, ապա Հայրապետը օրհնեց հովիւն ու պատանիները ու ներկայ բազմութիւնը, մինչ Ս. Մեսրոպ իր գեղեցիկ ձայնով կ'երգէր «Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա...»:

Ժողովուրդին հետ դուրս ելան սուրբերը ու գոհունակ սրտով ձեռներնին օդին մէջ տարածելով եւ փառք տալով Աստուծոյ, թռան վեր ու աներեւութացան մութին մէջ:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ